

## ՔԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ս Ա Մ Ա Ր Ո Ւ Ն Ի Ն

ԱՐԹՈՒՆ ՎԱՐՊԱԳՅՈՅԻՆ

Յոգնած ու ծարաւ,  
 Ջրրհորին առջեւ  
 Յիսուս կանգ առաւ :  
 Կին մը աչքն իրեն, մեղմով կը հանէր  
 Դոյլը ջրրհորէն :  
 Զիթենինները արծաթ լրուութեամբ կը շքնչէին խոր,  
 Պահն էր արեւի մեծ արիւնումին :  
 Երկինքն անեզուկ զերթ մեծղի զանգակ,  
 Կը տաղաւարէր բլուր ու ծորակ :  
 Հեռուն, շատ հեռուն,  
 Երկինքը խածնող զոյգ սարակներու փէշերուն վըրայ,  
 Հովին ու իր հօտ :  
 Ճամբան՝ մեռած օժ՝ կ'իյնար լեռան շուրջ :  
 Աւելի անդին քէնոտ կը խոկար Սիւզէմը փարթամ,  
 Տըւած իր կըռնակ Գարիգին լեռան :

Յոգնած ու ծարաւ,  
 Ջրրհորին առջեւ  
 Յիսուս կանգ առաւ :  
 Իր դէմքին վըրայ, խոնջէնք ու փռշի,  
 Եւ աչքերուն մէջ տակաւ հեռացող  
 Ու անհորիզոն խորունկ երկինքներ :  
 Կը նայի կընող,  
 Եւ կը խընդրէ ջուր :  
 Ջայնը Յիսուսին, լըծին մէջ ինկող աստղի մը նըման  
 Փըշուր առ փրշուր կ'իջնէ անկէ ներս,  
 Ծընելով հազար ալիքներ լոյսի,  
 Եւ շրջանակներ, մըթին, անորոշ զգացումներու .  
 Կը սահի յուշիկ դոյլն անոր ձեռքէն :

Ջրրհորին եզերք մինակ են անոնք,  
 Լըքուած դոյլին հետ :  
 — Դուն քանի՞ անգամ մարդոց սիրտն ի վար  
 Դոյլ արծակեցիր, ո՞վ Սամարուհի,  
 Եւ ամէն անգամ ջուրի փոխարէն  
 Գըտար ափ մը տիղմ :  
 Կինը չի գիտեր թէ լոյսն այդ ծայնին,  
 Ինչո՞ւ մութերուն մէջ իր կը սուզի .  
 Ո՞վ է անսովոր ճամբորդն այս յոգնած,  
 Անսովոր ծայնով եւ աչքներով,  
 Ինչպէս հարցուցած են կիներ բոլոր, ամէն անգամ որ

Կապոյտ բոցին դէմ վազած է հոգին,  
Անհուն պատրանքով :

Բայց քաղցր է Յիսուս,  
Իր նայուածքին մէջ կը վարձատրուին,  
Անդարծ, խորտակուած տարիներն բոլոր  
Սամարուհիին .

Որուն սրբտին մէջ, կ'իրանայ յանկարծ  
Երկինքներու չափ խոր ու անանուն  
Կայլակը ոսկի, կայլակը կրրակ,  
Երազն անաւարտ, բայց միշտ անյագուրդ,  
Եւ միշտ վըրիպած, զգացումներէն ամենէն մեծին :

— Մարգարէ մը դուն կը թըւիս ինծի,  
Ո՛վ օտարական,  
Եւ քու խօսքերուդ հայելիին մէջ կը մեռնին դարեր,  
Կ'ապրի ապագան .  
Երկիրը երբեք չէր եղած մօտիկ  
Երկնքին այսքան :

— Երկինքը մօտ է, երբ սիրտը մարդուն  
Կարենայ լեցուիլ այս դռնի նրման .  
Մարդու ձեռքին մէջ դարերու շղթան  
Անդու կ'երկարի,  
Բայց երկիրն աւա՛ղ, չիջնէր երկնքի անհուն ջրհորին .  
Ծարաւ են մարդիկ,  
Ծարաւ Աստուծոյ, երկնքին, սիրոյ :

— Բայց ի՞նչ է սէրը .  
Որ օրօրոցէն մինչեւ գերեզման  
Վերջալոյսի պէս մեր մէջ կ'արիւնի :  
— Ան զոհն է անհուն մարդուն, Աստուծոյ,  
Եւ վախճան չունի .  
Թելերովն անոր մարդը կ'առնչուի իր նրմաներուն,  
Եւ իր մատներու ներքեւ կը հիւսուին  
Անտես առէջները ժամանակին .  
Իրմով կը խօսին աստղերն աստղերու,  
Երկինքը՝ երկրին .  
Իր շողերուն մէջ կը բանան թերթեր,  
Ծաղիկն ու հոգին :  
Իրեն կը յառին նայուածքը մանկան,  
Աչերը կրնոջ .  
Եւ իր անհունին վրայ կը ճօճի  
Զերթ ոսկի բուրվառ սիրտը մայրերուն,  
Ու իր ակօսով կը հոսի Աստուած  
Երկինքէն երկիր :  
Սէրը մարմնացեալ Աստուածն է մեր մէջ . . . :

Պահը կ'ընթանար,  
Կախուող շուքերու թեւերուն վրայ,  
Եւ կը հասուննար շրջավայրին մէջ եւ հոգիներուն,

Բան մը անծանօթ :  
 Կինը տարուած էր .  
 Մոռցած ժամանակ, եւ մոռցած իր դրոյլ,  
 Անյազ կ'ունկընդէր :  
 Իր հոգիին մէջ կը ճարճատէին զղեակներ կաւէ,  
 Երկինքները հին .  
 Իսկ ինքը կարծես նոր շինուած տուն մ'էր  
 Բացուած դարպասով :  
 Լըռած էր Յիսուս,  
 Յառած իր նայուածք լերան խոնարհած արեւու գնդին .  
 Յետոյ քաղցրօրէն նայելով կընոջ՝  
 Կ'առնէ հըրաժեշտ .  
 Իր դէմքին վրայ, կը շարժէր թեւը մութին ու լոյսին . . . :

Իրիկնամուտ էր ,  
 Կը լայննար շուրջ լեռներու կողքին .  
 Կինը մոռցած էր , ժամանակն ու ջուր ,  
 Անծանօթ մատներն իր հոգիին մէջ  
 Կը հնչեցնէին կարծես անընդհատ  
 Դարերով լըռած հազար զանգակներ :  
 Պերկոյեան մէջ Յիսուս կը հալէր ,  
 Մահուան ընթացող ճառագայթի պէս :  
 Կինը երազուն մօտեցաւ դոյլին ,  
 Եւ զայն հորին մէջ կախեց անտարբեր ,  
 Ա՛հ, ուշ էր արդէն ,  
 Արեւը հեռուն գերթ մորթուած թըռչուն  
 Կը մնունէր քիչ քիչ .  
 Ամէն ինչ փոխուած կը թըւէր իր մէջ , կը թըւէր իր շուրջ :  
 Հեռացող աղուոր այդ Գալիլեացին ,  
 Իր ոսկի դոյլով ,  
 Առած էր իրմէն ինչ որ ինք ունէր :

\* \* \*

Երեք շաբաթ վերջ ,  
 Նոյն ջրհորին մօտ, իրիկնամուտին,  
 Անցորդ մը գուժեց  
 Սամարուհիին ,  
 Թէ Սուրբ Քաղաքի մէջ , խաչին վըրայ ,  
 Մեռած էր աղուոր ու երկտասարդ այն Գալիլեացին :  
 Կանեփը դոյլին մէկէն դարձաւ քար ,  
 Եւ մընաց կախուած ջուրերուն վերեւ :  
 Դարձուց աչքերը ,  
 Կաթիլ մը արցունք , հեղուկ իր հոգին ,  
 Մէկ հատիկ անկեղծ արցունքն այդ կընոջ ,  
 Յիսուսին համար կ'իյնար ջուրին ծոց :

ԵՂԻՎԱՐԴ

